



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

12248

62459-  
Henry L

g(47.925)q  
L-47U

1907

O - 9P

12248

Ա Ղ Բ Ի Ւ Պ - Ա Ե Ր Ո Բ

(Համառօս կենտրոնական, պատկերով միասին)

1324

Հրատ.  
„Թրօնլի” խմբագրութեան.

Ժ Ա Ն Ե Վ,  
1907

5 OCT 2011

(47.925)9  
Q-47u

# ՍԵՐՈԲ ՎԱՐԴԱՆԵԱՆ

## ԱՂՅԻՒԹ

(Համառօս կենապրական պատկերով միտմին)

Գրեց Ս. Մ.

Արտաստպած „ԳՐՈՇԱԿԱԿՑՈՒԹՅՈՒՆ“



Հրատ.  
„ԳՐՈՇԱԿԱԿՑՈՒԹՅՈՒՆ“ խմբագրութեան.

2248

Ժ.ԸՆ.ԵՎ.  
1907



Սերոբ զարդանեան  
(Աղբիւր)



2500-1002

Նէմրութայ սարը հազար ակն ունի,  
Հազարն էլ Մաշու դաշտն՝ ի վայր Կերթայ.  
Մնակ Աղքիւրի աղքիւրը սրտի  
Խեղճ ժողովրդի սրտի մէջ Կերթայ ...

1895-ի աշնան, ձիշտ այն ամսուն, երբ սուլթանական  
դաւազրութիւնը կազմակերպւած էր ընդհանուր կոտո-  
րած առաջ բերելու համար հայաբնակ գաւառներու մէջ  
Սերոբ բաւական զօրաւոր խմբով մը երկինքէ իջածի  
պէս, ուաք կը գնէր հայրենի հողին վրայ: Անոր Սոխորդ  
հասնելու երկրորդ օրը լուր կուգայ թէ Բաղեշը կոտոր-  
ւեր և շրջակայ գաւառներուն մէջն ալ ջարդի սարսափ  
կը տիրէ: Սերոբ իր խումբի 27 տղաքներէն 15-ը կը  
բաժնէ կոտորածի ահը կեցող գիւղերուն մէջ խոստա-  
նալով որ վասնգի բոպէին՝ ուր է ուր չէ՝ օգնութեան կը  
հասնի. իսկ ինք 12 հոգով կը սպասէ Սոխորդ գիւղի մէջ:  
Բաղեշի կոտորածի գուժերուն երկրորդ օրը, Սոխորդը  
յանկարծ սե ամպերու պէս կը շրջապատի կատաղի  
քիւրդերով որոնք կուզէին սցդ գիւղին առաջին հար-  
ւածը տալ և տկարացնել զայն. միւս մնացած գիւղերը  
այլես հեշտ էր ջարդել թալանել ու աւերել: Քիւրդերը  
ասկայն երբեք մտքերնէն չէին անցներ որ այնտեղ յեղա-  
փոխականներ կարող էին գտնել. միմիայն կը մտածէին  
գիւղացիներու մասին, որոնք իրենց կարծիքով ինչքան  
ալ կարիք ըլլային՝ անզէն՝ բան չէին կրնար ընել 5-600  
զինւած քիւրդերու գէմ: Ատոր համար ահագին պատ-  
րաստութիւններ տեսած էին, որպէսզի գիւղին ճոխ աւարն  
ու կողովուտը կարենան բեռնել և իրենց վրանները փո-  
խաղըել:

Քիւրդերը „սալավաթ“ կանչելով, փոթորկալից ամպե-

բու պէս, հարաւային կողմէն տուաջ կը խուժէին: Գիւ-  
ղացիներուն կուող և կտրիճ մասը գիւղէն դուրս կ'ելլէ,  
և հին պատերազմիկներու պէս սայլերէ և կառքերէ  
թալաթոս պատնէշներու ևտեէն, կը պատրաստէի գիւա-  
դրելու բրդական խաժանուժ վոհմակին: Քիւրդերը կը  
հասնին գերեզմանոցէն քիչ հեռու, որ ձորով մը կը բաժնը-  
ւեր գեղէն, և ուրիշ քիչ մը վեր Սերոր իր փոքրիկ խրմ-  
բակով թաքստած էր: Հազիւ քիւրդերը գերեզմանոցէն  
և ձորէն անցնելով գիւղացիներուն դէմ առ դէմ կու-  
գան կուելու, երբ Սերոր իրեններուն հետ, ձորէն իշնե-  
լով կը մտնէ գերեզմանոց և քիւրդերը երկու կրակի մէջ  
կ'առնէ: Քիւրդերը լեզապատառ և շշմկած խառնիխուռուն  
կը փախչին, ձգելով 7 դիակ, որոնց մէկը շէյլոր և 40  
հոգի ալ հրացանաւոր գերի կիյնան: Գիւղացիք անոնց  
ձեռները կապ՝ կը տանին գիւղ: այդ պահուն գայմագամը  
վրայ կը հասնի և զէնքերը ետ տանելով կը յանձնէ գե-  
րիներուն և կազատէ զանմք, խորհուրդ տալով որ ուրիշ  
անգամ Սիսորդի վրայ յարձակելու անխոչեմ յիմարու-  
թիւնը չունենան: Քիւրդերը կը բողդին ըսելով „էֆէն-  
տիմ, այս կեավուրները չէին, որ մեզի յաղթեցին, այլ  
Մոսկովի կեավուրներ բոնեցին մեր ետեէն և երկնքէն  
կրակ կը թափէին մեր վրայ. մեր գնդակները անոնց չէին  
հասներ, իսկ անոնցները մեղուէն մարդ ըը թողուցին վար  
գլորեցին: Գայմագամը առերես չուզեր հաւասալ քիւր-  
դերուն, զորս կը ձամբէ գիւղէն, իսկ ինքը 15 ոսկի առ-  
նելով հայերէն՝ կը ծածկէ քիւրդերուն բողոքը ու կը  
հեռանայ:

Այս դէպքին յաջորդ օրը լուր կը հասնի թէ 8 . .  
գիւղը պաշարւեր է: Սերոր իսկոյն իր խուժին հետ գի-  
շերով օգնութեան կը հասնի և քիւրդերը առութառ կը  
հանէ:

Աերջապէս Ախլաթի ան բոլոր գիւղերը ուր խումբէն  
2-3 հոգի կը գտնւէին, կոտորածներէ և կողոպուտէ

գերծ մնացին, բացի ետ կամ հեռուները ինկած փոքրիկ  
գիւղերէ, որոնք անխուսափելիօրէն տաւարի և ոչխարի  
կորուսաներ տւին:

Այդ աղէտալի թւականին, Հայաստանի արիւնի ու  
կրակի տարին, Ախլաթի 27 գեղերը Սերորի խումբին  
շնորհիւ անվնաս մնացին: Ամէն անգամ որ քիւրդերը  
հայոց գեղերէն աւալներ տանէին, հարկան գիւղերէն  
կը գիմէին Սիսորդ գեղ՝ „Ազբիւր“-էն օգնութիւն խընդ-  
րելու համար: Ազբիւր կայծակի պէս կը հասնէր և ա-  
րիւնարրու աւաղակներուն բան կեր չէր ըներ: Կառավա-  
րութիւնը կը զարմանար այդ արտասովոր երկոյթի վրայ,  
քիւրդերը սովալլուկ գաղլերու նման փոքրերնին կը ձմուէին  
և իրենց կորանցուցած աւարները կողբային, իսկ հայերը  
կ'օրհնէին Սիսորի անունը և անոր համբաւին թեռը  
տւած, հրաշագործ սուրբի պէս կը պաշտէին զայն: Այդ  
օրէն իր անունը կնքեցին Աղթ իւր, որ ժողովրդի  
բերնին մէջ առասպեկտական զիւցագնի մը մեծութիւնը  
առաւ: Ամէն հասակէ ու սեռէ մարդիկ կըղձային տես-  
նել այն մարդը որուն խօսքերը պատգամի նւիրականու-  
թիւնն ունէին խաղաղութեան ազատութեան ծարաւի  
հայ ժողովրդին մէջ:

Սերոր ոչ միայն կը կուէր գէնքով իր հայրենի թըշ-  
նամիներուն գէր, այլև բրօբականտ կընէր ժողովրդին  
ինքնածանաչութիւնը արթնցնելով. գիւղերու մէջ կազ-  
մուկերպութիւններ կը մացնէր, և ուր որ ոտք դնէր,  
կեանկը ու քաջալերութիւն կը տանէր հետք: Սերորի այս  
խաղաղ և գաղտնի գործունէութիւնը կարգ մը ապիկար  
նախանձուներու չարակամութիւնը գրգռեց, որոնք ամէն  
բան օրորին կառավարութեան ականջը կը լեցնէին, այն-  
պէս որ Ախլաթի գայմագամը քանի-քանի հեղ հարցաքն-  
նեց Սիսորդի գիւղապետ, Սերորի մեծ եղբայր Միւէն,  
Սակայն Միւէն կը հաւաստէր թէ իրենց այդ փոքրիկ  
եղբայրը 10 տարի առաջ պանդուխտ երկիր գացած ըւ-

Էմլով իրենց լսածին, 4-5 տարի առաջ մեռեր է Ռուսաստանի մէջ, ապա թէ ոչ, կաւելցներ, տարին անգամ մը մեղի նամակ կը դրէր:

Թիւրք կառավարութիւնը խաշած գարի չէր կլլեր. որսի շան պէս ականջները անկած, լրտեսներու և մատնիչներու աշակցութիւնով լարւած ուշադրութիւնով Սերոբի քայլերուն կը չետեէր:

Ազրիւրի անունը շատ տարածւած ու ժողովրդական եղած էր: Տ. . . զիւղի հարսներ ու աղջիկներ հիսացած կը պատմէին որ „Ազրիւր մէկ ձեռքով մէկ անգամէն 7 քիւրդի զլուխ կարեր է“: Ուրիշ անգամ մը բօմիներու (թիւրք զորք) ձեռքէն աղատելու համար ծովը կը նետփ և երեք օր լողալէն ետքը Առտէր ու Լիմ անապատներ (կղզիներ) ցամաք կելլէ: Ասոնք ջերմեւանդ ուխտաւորի պէս կարօտը կը քաշէին անգամ մը գոնէ Սերոբը տեսնելու և խոստացեր էին իրենց օժիտի կէմսուկէսը միշտ նւիրել Ազրիւրի անւան:

Ժողովրդին վառ և անձկարօտ երևակայութիւնով չափանցւած այս զրոյցներուն մէջ ձմարտութեան խոչըր գիծ մը կար սակայն: Եր հիանալի և կարիճ ընկերներէն մէկը Տիգրան, սապէս կը պատմէր: „Գիշեր մը Սերոբ, Սիմօն և ես քաղաքէն կը վերադառնայինք, բայց ատրանակէ և խանչէ թէ ուրիշ զէնք չը կար վրանիս: Մեր ծրագրին հակառակ հրացան չէնք վերցուցեր այդ օրը: Ու ահա կ տուր ան և ան անցնելիս, բլարակի մը վրայ յանկարծ առջևնիս տնկւեցան և հրացանաւոր քիւրդեր. „Դուք ո՞վ էք“, հարցնելը և ձեռքերնին հրացանի բլթակին տանելը մէկ եղաւ: Այդ բովէին ձեռքս կողքիս տարի ատրանակէս քաշելու համար, սակայն յանկարծ սարսին աղաղակի մը գոռացաւ կարոր մը եղաւ հակիչ և յայտնեց որ գործիքները գան, կը մոռածէի, մեզ ոչխարի պէս կը բռնեն և գերի կը տանին: Աչքերս շուտ-շուտ կը դարձնէի լեռներու կատարներուն՝ Սիփանի հպարտ, ձիւնապատ սարին, ուր վերջալուսի տկար ցոլքերը կը սկսէին մարմիթի: Քի մը սիրտ առի որ մութը կը կոխեր, որով կարող պիտի ըլլայինք գիրքերնիս փոխել Յանկարծ այդ միջոցին գեղէն մարդ մը եկաւ հակիչ և յայտնեց որ գոյմագամը Սիէն կապեր և ծեծի տակ կուզէ անկէ խոստափանանք առնել: Սերոբի գէմքը մթրկեցաւ և լայն ճակատի վրայ փրկիրակոծ ծովու պէս ալիքներ գոյացան: Այդ պահուն խումբը չեռացնելով՝ չորս ընկեր մնացինք: „Պէտք է հիմակ գիւղին վրայ երթանք, ըստ Սերոբ, ի՞նչ կը լլայ լլայ“: Ծիծաղեցանք, բանի որ զէնքի կտոր մը չունէինք: Սերոբ ինքն ալ ծիծաղեցաւ, „Բա՛, զէնքի հաշիւը հեշտ է, ես իսկոյն կը խաչակնքեմ այս ժայռին և ան կուտայ մեր չունեցածը: Զե՞ս գիտեր որ եթէ

Հեռու երրորդի մը գլուխն ալ թոցնելով գիակները քաշեցինք ճամփուն եղելքը՝ ձորի մը մէջ աւազներուն տակ թաղելու համար: Սերոբը քիչ մը հեռուէն վազէվազ եկաւ և մեր ճակարը համբուրելով լսաւ: „Ընկերներ, ձեր հոգուն մատաղ, եթէ գուք ըլլայիք ես ի՞նչ պիտի ընէի: Մինչդեռ ամէն բան ընողը ինքն էր, մենք միայն գիակները թաղած էինք: Աչա թէ ինչո՞ւ համար ծովեղերայ գիւղի աղջիկներ հիացմունքով կը պատմէին որ Ազրիւր մէկ հարւածով 7 քիւրդի գլուխ կտրեր է: Ծովը լողալն ալ սա է որ իր, գուրգէնի և Սիմօնի խմբերը տեղէտեղ անցնելու և փախցնելու համար նաւակարական արագ գիւղութիւններ գտած էր:

„Օր մը կը պատմէ ականատես ընկերակից մը, Սախորդ գեղն էինք, երբ լուր բերին թէ գայմագամը 20-30 ձիաւորով գիւղը կուգայ: Ամէնքնիս փութացինք գեղէն գուրս ելլեր բայց երկիւղը պատեց զիս, խորհելով որ վրանիս զէնք չունէինք դիմագրութեան համար. եթէ գարմիէները գան, կը մոռածէի, մեզ ոչխարի պէս կը բռնեն և գերի կը տանին: Աչքերս շուտ-շուտ կը դարձնէի լեռներու կատարներուն՝ Սիփանի հպարտ, ձիւնապատ սարին, ուր վերջալուսի տկար ցոլքերը կը սկսէին մարմիթի: Քի մը սիրտ առի որ մութը կը կոխեր, որով կարող պիտի ըլլայինք գիրքերնիս փոխել Յանկարծ այդ միջոցին գեղէն մարդ մը եկաւ հակիչ և յայտնեց որ գոյմագամը Սիէն կապեր և ծեծի տակ կուզէ անկէ խոստափանանք առնել: Սերոբի գէմքը մթրկեցաւ և լայն ճակատի վրայ փրկիրակոծ ծովու պէս ալիքներ գոյացան: Այդ պահուն խումբը չեռացնելով՝ չորս ընկեր մնացինք: „Պէտք է հիմակ գիւղին վրայ երթանք, ըստ Սերոբ, ի՞նչ կը լլայ լլայ“: Ծիծաղեցանք, բանի որ զէնքի կտոր մը չունէինք: Սերոբ ինքն ալ ծիծաղեցաւ, „Բա՛, զէնքի հաշիւը հեշտ է, ես իսկոյն կը խաչակնքեմ այս ժայռին և ան կուտայ մեր չունեցածը: Զե՞ս գիտեր որ եթէ

Աստւած ուզենայ քարերէն հաց կը պատրաստէ և ժայռերէն ջուր՝ Աս լսելով Սերոր, Հրաշագործ Սերորը, ինչպէս կըսէին ծովեղեղի հայ աղջիկները, երկու ընկերով մօտեցաւ ժայռին և բարձրաձայն ծիծաղելով սկսաւ խաչակիքել: Հուժկու երթասարդները մեծ քար մը փար առնելով բացւեցաւ փոքրիկ դուռ մը, ուրիշ հազիւ մէկ մարդ սողալով ներս կրնար սպրդիլ Կերս մանող ընկերը սկսաւ մէկիկ-մէկիկ դուռս տալ պատաճառաւոր ննջեցեալները: Սերոր և միւս ընկերը յարութիւն կուտային հրացաններուն զանոնք մերկացնելով որոնց իւրաքանչիւրին կապւած էր երեք փամիկուշտաւոր գոտի: Քիչ յետոյ ժայռը իր բնական դիրքը առաւ: Զէնքերը փար, ձորին մօտ իջեցուցինք և խումբը զինելով կը պատրաստէինք գիւղին վրայ գնալ երթ Սերորի միջնեկ եղայրը և երկու պատւաւոր գիւղացիներ եկան խնդրելու Սերորէն, որ ետ կենայ իր զիտաւորութենէն, ապահովելով որ իրենք կարողացեր են գայմագամը հանդարտեցնել որ քանի մը հաւ և քիչ մը փիլաւ պիտի չ խ տ կ է ու գնայ:

“Սերոր և իր խումբը հանգիստ կարող էին անձայն, անշշուկ գիւղ իջնալ և հոն գիշերել բայց այդ միջոցին շրջակայ բիւրդերը թիւրք սպայ մը սպաննած ըլլալուն, բաղէշի Ալյա բէկը գունդ մը զօրքով Սիփանի կողմերը եկեր էր, հայտարանցիներուն մէջ աւտպակներ փնտուելու համար: Կասկածելով որ թիւրք բանակին առիթ մը կը լայ Ախորդի վրայ յարձակելու—մանաւանդ որ չար լեզուներ այդ սպանութիւնը Սերորին կը վերագրէին—խումբը որոշեց բարձրանալ Կերըսվիթի վրայ և հոն բաց օդին մէջ լուացնել: Գիշերը լաւաշներու մէջ փաթաթւած միի խորովածներով լաւ ճաշ մը ընելէ յետոյ, ճամբայ ելանք լեռան գագաթը բարձրանալու: Հազիւ կէսը վեր ելեր էինք, երբ ցուրտը զգալի ըլլալ սկսաւ, տեղ-տեղ ձորերու մէջ քարացած ձիւնակյուներու իսկ բաց տեղերն ալ խոտը հազիւ երկու մատ բարձրացեր էր: Լեռան գլուխը

սառն ցուրտ մը կար, որով ստիպւեցանք այրի մը մէջ ապաստանիլ: Կայն քարայրին մէջ լաւ կրակ մը վառելով՝ շուրջը բոլորւեցանք ու սկսանք խօսիլ ու վիճել: Ընկերներէն սմանք իրենց զէնքերը կը մաքրէին և կ'եղոտէին. քանիներ զյոգ-զյոգ և հերթով լեռան ծայրերուն վրայ պահնորդութիւն կընէին: Լուսը ձեղքւելուն՝ փար, Կերրովթի լջին ամիր, իջնար ու բաղզոր ջրով լւացւելէ յետոյ իբր մարզանք նշանառութեան փորձեր ըրինք: Այդ օրը աչքովս կրցայ հաստատել, որ Սերոր աննման հրացանաձիգ մըն էր իր գնդակը ոչ մէկ անդամ՝ ըլլ փրփացաւ նպատակէն: Խսկ ես ամաչ կը զգայի փարժապետութեանս վրայ, որ գրիչ շարժել միայն սորված էի: Այդ զրօսանքի ատեն յանկարծ հրացանի պայմանիւն մը լսւեցաւ լերան մէկ խորքէն: անդիտակ եղելութեան, ամննքը պատրաստի կեցան ուեէ պատահականութեան դէմ գնելու համար. մէյ մըն ալ տեսնենք պահապանին մէկը այծեամ մը շալկած՝ եկաւ և Սերորին նւիրեց իր անմենզ ու համեղ օրսը ընկերներուն առաւօտեան նախաճաշի համար: Սերոր ոչ միայն ըլնդունեց, այլև խնդրեց ընկերներէն, որ ժողով ընեն ու գատեն այդ անկարգապահ ընկերը: Այդ քաջ օրսորդը Սերորի ամենասիրելի ընկերը, Աիմօնն էր. բայց Սերոր անողօք եղաւ և պահանջեց որ խիստ պատիժ տնօրինեն զիրենք խարած և անակեալ գրտութեան մէջ ձգած ըլլալուն: Աիմօն տասնապետ էր և Փայո կօմիտէին պատույ խաչ ստացած էր. Սերոր առաւ անօր խաչը և զայն պարզ զինւորի աստիճանին իջեցնելով շաբաթ ըլլալուն: Այդ մասին գրեց նաև Ժայռ կօմիտէին:

“Սերոր ժողովի ու վիճաբանութեան ատեն գառնուկ էր և համբերատար, թաղ պոռային կանչէին երեսն իփեր, մաիկ կընէր, նոյնիսկ եթէ բոռուցքը բարձրացնէին, կը լուէր, բայց օրինապահութեան ու կարգապահութեան մէջ կարուկ և խստասիրտ էր, չէր ներեր նոյնիսկ հա-

րագատ եղբօրը: Իր ձեռքով քանի՛քանի՛ դաւաճաններ ու վատ ընկերներ դատապարտւած էին արդէն:

Այդ նշանաւոր և հետաքրքիր դատը լմցած էր, երբ տեսանք Սոխորդէն երկու հոգի դէպի մեզի կուգային: Հեռագիտակով ձանչցանք ով ըլլալնին. այդ երկու պարոնները եկած էին իմաց տալու գայմագամին մեխիլը որու վրայ իսկոյն ճամբւորեցանք դէպի գիւղ երբ Սոսէն եկաւ Ճամբան դիմաւորեց ու հիւրընկալեց մեղ գորովասիրտ հոգածութիւնով մը:

Ահա Սերոբի շահեկան և անձնւէր կեանքը իր ընկերներուն հետ, կանցնինք այժմ անոր բուն յեղափական փոյլուն և ալեկոծ ասպարէզին:

Սերոբ՝ Ախլաթ գաւառի Սոխորդ գիւղէն էր, համբաւոր Խչէնց տնէն, երեք հարիւր տարւան հարուստ գերդաստան մը: Հնուց արդէն Խչէն տունը, իր հիւրասիրութիւնով և հացաւատառութիւնով մեծ անուն և համբաւ: Կը Փայելէր ոչ միայն Սոխորդի, այլև ամբողջ գաւառին մէջ, ոչ մինակ հայեր, այլև օտարագիններ կը յարդէն այդ տուն ու տեղը մեծ օձախը:

Այժմ այդ անբաւ հարստութեան ժառանգորդներն էին չորս եղբայրներ, որոնց կրտսերն էր Սերոբ: Երէց եղբայրը Մխէն թէ իր տան մեծն էր և թէ համայն գիւղի տանուտէրն ու խնամատար հայրը: Մխէն իր նախնիքների նման առանձին գութան կը բանեցնէր և ունէր 24 լուծք եզ: Ախլաթի մանաւանդ Սոխորդի մէջ գոմէշ չեն գործածեր, այլ եզ կով ձի, էշ և քիչ ոչխար: Խակ վառելիքի համար Մշց դաշտեցիններուն նման կը գործածեն աթար: Իրաւ է, Ախլաթ տափարակ լեռնային է, բայց անտառուտ չէ:

Սերոբ, իբր հարուստ տան զաւակ և ամենէն սիրականը, թոռնական (ազատորդի) մեծացած էր: Իր

պատանի հասակին սիրած զբաղումն եղած է ձի հեծնել լեռներ ժուռ գալ և որսորդութիւն ընել: Հաղիւ քանի մը շաբաթ գիւղի տէրտէրին քով կարդալ-զրելէն ետքը՝ կը ձգէ և կը նետէ ինքզինք ազատ բնութեան ու լուսերուն մէջ նւիրելով իր պատանեկան խօլ տարիները որսորդութեան և քաջագործութիւններու: Որսորդութեան առաջին փորձը սկսած էր գիւղի հաւերէն, ծտերէն և կաչաղակներէն, զորս կը զարնէր պարաստիկով, նետ ու աղեղով: Գիւղացիները ախ ու զար կը քաշէին Սերոբի ձեռքէն և հարսներ ամէն օր կուի կուգային Սերոբի մօր, Բայազի վրայ: Մայրը ճարահատ, կը ծեծէր տղան, որ կը փախչէր սար ու ձորեր, ուրիշ գիւղեր և շաբաթներով տուն չէր վերադառնար:

Երբ քիչ մը շափահաս եղաւ, Մխէն, երէց եղբայրը Սերոբին դաշցն մը և հրացան մը նւիրեց, հայրենասէր բանաստեղծին ազգօգուտ խրատը կատարած ըլլալու համար.

Ները երեխան մեծանայ, յաղալիքներու փոխան չայրը ծեռքը պիտի տայ Մի մահաբեր հրացան...

Այդ օրը գիւղին թշւառ հաւերուն ազատագրութեան աւետիսի օրն էր: Սերոբ հրացանը ուսին ամէն օր լեռթումը ման կուգար՝ նապաստակ և երէ որսալու համար: Երբ իրիկուն կը լլար, անպատճառ պէտք էր որս մը նապաստակ մը կամ թուչուն մ'ունենար հետը: Մէկ օր անեցիները շատ ուրախացան, երբ Սերոբ վայրի եղնիկ մը բերաւ, որու վրայ եղբայրը խը մը ը թայը Սերոբին ընծայեց: Սերոբ իր սրսորդական ասպարէզին պէտք եղածները ունէր—սուր, հրացան և իրեն պէս անզուսպ մարուկ մը: Սերոբ շուտ վարժեցուց իր պիւսէֆալլը այնպէս որ միջոցն ալ կարձաւ իր աշխուժ շահատակութիւններուն առջեւ:

Սերոբի կեանքը սյսպէս կը շարունակւի մինչև 21  
տարեկան։ Այդ միջոցին վրայ կը հասնի անոր մէկ հօր-  
եղայրը, Առաքելը, որ Պօլսէն նոր վերադարձին, Կեր-  
սէս պատրիարքի ժամանակակից ազգային կեանքով խիստ  
ոգեսրւած ու յափշտակւած էր։ Այդ օրէն Սերոբի մըտ-  
քին մէջ նոր փուշ մը մտաւ կամ աւելի նոր լցու մը  
արշալուսեց, երբ իր հօրեղայրը ըստ անոր, Ոերոբ,  
իրաւ է, գուն լւաւ, կտրիճ որսորդ ես, նշան առած տեղդ  
կը գտմեաւ, բայց բաւական չէ վայրի գաղաններ որսալ  
շատ հեշտ է առ, երբեմն մարդ-գաղաններ ալ որսա-  
լու է։ . . .

„Եթէ քու գէնքէդ շահ շունի Հայաստան։ . . .

Սերոբ ինքն անձամբ կը պատմէր որ իր յեղափօխա-  
կան մտքերու մեծագօյն մասը պարտական է իր մեռած  
հօրեղայր՝ Առաքելին։ Հօրեղայրը սակայն նկատելով, որ  
եղբօրդգին շատ յանդուգն և անսանձ քայլեր կառնէ,  
զանի քիչ մը խելօքնելու համար, կ'ամուսնացնէ, ինչ որ  
բնաւ արգելք չըլլո՞ր անոր որսասիրութեան։ առաջ որ-  
սերէներ շալիսծ կը բերեր, պասկւելէ յետոյ քիւրդ կ'որ-  
սոր Օր մը լեռը երկու քիւրդի հետ կուի կը բոնւի.  
մէկը կըսպաննէ, միւրը կը փախի կաղատւի։ Հօրեղայրը  
Սերոբը բերգերու վրէժխնդրութենէն և կառափարական  
խուզարկութիւններէն ազատելու համար 1891-ին գաղտ-  
նի Պօլիս կը փախցնէ՝ միւս հօրեղայր մօս աշխատելու  
համար։

Ազրեւրի գործունէութիւնը քիւրդ աղաներուն նա-  
խանձը և կառափարութեան ուշադրութիւնը գրաւած էր։  
Այս վերջնը ամեն կերպով կուղէր մէջտեղէն վերցնել  
այդպիսի ապագայի վտանգաւոր, յանդուգն երիտասարդ  
մը։ Երբ ծածուկ Պօլիս անցաւ և հետկորուստ եղաւ,  
Ախլաթի կառավարիչը դիմեց բաղեցի կուսակալին, և  
կուսակալն ալ տեղեկագրեց Պօլիս Պօլսոյ սատիկանու-  
թիւնը, Բաղեցի տեղեկագրին վրայ, շան պէս Ոերոբի

ետևէն կը լլայ և կուղէ զայն ձերբակալել։ Օրին մէկը,  
Ազրեւր իր սովորական գործերով վրադած ատեն, երկու  
սատիկան վրայ կը համարին։ Ազրեւր իսկոյն կը կուահէ  
գործը ինչումն է։ Աստիկանները կասկած չի տալու հա-  
մար, անուշ-անուշ և ժպիտը երեսնուն քանի մը դէս ու  
զէն հարցումներէն ետքը՝ կուզեն իմանալ Սերոբի անու-  
նը և որտեղացի ըլլալլը։ Ազրեւրը խոյս կուտայ Ճիշտ  
անունը տալէ։

— Ոերոբ Վարդաննեանը գուք չէ՞ք—կը հարցնեն սո-  
տիկանները խորամանկօրէն։

— Զէ։

— Մի՛ վախենաք, վտանգաւոր բան չի կայ. Եթէ գուք  
չէք շնորհ ըրեք մեղի ցուցնելու, կարելի է գուք ձանչւոր  
էք անոր հետ։ Ապահով եղիք վնասակար բանի համար  
չէ փնտուելիս, այդ մարգուն օգտակար բան մը ունինք  
ըսելիք։

Աստիկանները՝ իրենց իւրաքանչիւր հարցումնին կոշտ  
պատասխաններ ստանալէ յետոյ՝ կը հեռանան։ Խեկ Սե-  
րոբ սատիկաններ այդ առաջին անյաջող գործէն եաբը<sup>1</sup>  
կը վճռէ այլեւս Պօլիս չը մնալ և մէկ օր Պօլսոյ մութ-  
խոնաւ բանտերուն մէջ փտաելէ առաջ՝ առանց իր նպա-  
տակին համելու, վաճառականի մը շնորհիւ կը ձգէ  
Պօլիսը և 1892-ին կերթայ Պումանիոյ Սուլինա բաղաբը<sup>2</sup>  
ուր կային արգեն բաւական թւով հայաստանցի պան-  
գուխաններ։

Ճարպիկ և ժիր երիտասարդ, ուր որ երթար, անգործ  
չէք մնար։ Կախ զբաղում մը կը գանէ Սուլինիայի մէջ.  
Քանի մը ամսէ ետքը իրեն առանձին սրճարան մը կը  
բանայ, ոչ թէ փող շահէլու նպատակով այլ միմիայն  
պարապ չի մնալու համար. լւաւ գիտէր, որ իր ծնողըը  
ընտանիքը իրեն կարօտ չէին։ Սուլինիայի մէջ միմիթա-  
րութիւնը և ոգեսրութիւնն էր պանդուխտ հայութեան.  
անոնց կը քարոզէր միութիւն և եղբայրութիւն։ Քիչ

ատենէն քահ զ վէ ճիռ և թիւնն ալ ձգեց և խոհարա-  
րութիւն ընել սկսաւ որ նմանապէս երկար չը տեղ։  
1893-ի քոլերային պատճառով խանութն ու փակեց։

Համաձարակին առթիւ քաղաքին ժողովուրդը ցիր ու  
ցան փախաւ իսկ հազարի մօտ հայ պանդուխտներ կը  
շտապէին ժամ առաջ հեռանալ քոլերայի սարսափէն բայց  
առանց անցագիր ըլլանուն գամեւը մնացեր էին խեղձե-  
րը։ Սուլինայի հիւպատոսը մէկ երկու անցագիր տալէն  
ետքը դադրեցոց՝ ըսկով թէ անցագիրները հատած են։  
Բայց ի՞նչպէս սպասել քոլերան անխնայ ջարդ կընէր, և  
անհրաժեշտ էր շուտ փախչլ-պատւիլ։ Ազբիւր՝ աւենե-  
լով իր հայրենակիցներու խուճապ դրութիւնը՝ երկու  
ընկերով կը դիմէ հիւպատոսարան և կը պահանջէ, որ  
շուտով անցագիր տրէի հայ պանդուխտներուն, սպառնա-  
լով միանգամայն հիւպատոսարանին պատուհանները,  
գոները կտոր-կտոր ընել եթէ մինչև չորս ժամէն ան-  
ցագիրները չը յանձնեն։ Մէկը չի կար, որ Ազբիւրէն  
չի փախնար առիւծի լեզի կերած էր այդ մարդը շատ  
երկան չէր խօսեր. խօսը ու հարւած մէկ էր։

Հիւպատոսը՝ ձարահատ և աշարեկ՝ քանի որ անցա-  
գիր չի կար, գիւրութիւն մը կը գտնէ. ամէն մէկուն  
մէջմէկ կտոր թուղթ կը յանձնէ, որով ամէնքը շուտով  
կը սկսին հեռանալ քանի մը որ ետքն ալ թըրական  
շոգենաւ մը զալով՝ հրաւէր կընէ բոլոր տաճկահպատակ-  
ներուն, որ իթէ կը փախաքին, առանց ծախրի և անցա-  
գրի պիտի փոխադրւին Տաճկաստան։ Քաղաքը մարդ չի  
մնար, բայց Սերոր գեռ հոն կը սպասէր, մինչև որ քո-  
լերան կը սկսի մեղմանալ և հիւպատութիւնը բոլորովին  
կը վերջանայ։ 1893-ի աշունին միայն կը ձգէ քաղաքը և  
կանցնի զաթում, ուր ժամանակաւորապէս մէկ երկու  
ընկերով զբաղում մը կը գտնեն, սպասելով որ Տաճկա-  
հպատակն մտնելու առիթը գալու։ Արդէն այդ նպատա-  
կով մեկնած էր Սուլինայէն։

Քիչ յետոյ Պաթումէն կանցնի Կարին, հոնի գաշնակ-  
ցական կօմիտէին հրահանգներուն համեմատ գործի  
սկսելու համար։ Կարինի կօմիտէն նախապէս հաւատ չըն-  
ծայեր՝ թէ այդ երիտասարդը կարող ըլլայ երկրին մէջ  
ծանր գործի մը գլուխը անցնիլ։ Սերոր ձարահատ, բայց  
ոչ յուսահատ, իր կուրծքին տակ ամուր պահելով իր  
հայրենիքի տար սէրը կանցնի կովկաս, ինքինք ծանօ-  
թացնելու և իր ձայնը լսել տալու համար։ Այնտեղ կը  
ծանօթանայ գաշնակական ներկայացուցիչներէն մէկուն  
հետ, որ՝ տեսնելով հազիւ երեսուն տարու այդ երիտա-  
սարդին գէպի հայրենիքի սուրբ գործն ունեցած անշէջ  
սէրը, հաւատքն ու համակելի անձնավստահութիւնը  
կ'որդեգրէ զայն անձնելերներու բանակին մէջ։

Կովկասի կօմիտէն կառաջարէէ անոր զինավարժու-  
թեան փորձեր ընել բայց Սերորը տղայ հասակէն ար-  
դէն իր սիրական մասնագիտութիւնը ըրած էր զէնք  
գործածելը, երկարբարակ փորձերու պէտք չունէր. կը  
մար լոկ արագածիգ հրացաններու գործածութեան եղա-  
նակը սէրտել որ շատ-շատ երկու օրւան մէջ լմնալիք  
բան էր իրեն համար։

Զէնքը ուր որ երթար, անբաժան ընկերն էր։ “Տղաք  
— կըսէր ընկերներուն և բոլոր հայերուն— առանց հացի  
մնացէր, առանց զէնքի մի՛ մնաք”։ Իրեն նշանաբանն էր  
“միութիւն և զէնք”։ Բարբարոս քիւրդերն իսկ մէկ բե-  
րան կը վկայէին, որ ինչքան ալ հեռու և մութ ըլլար  
Սերոր փաշայի գնտակէն անկարելի էր պրծիլ։

Կովկաս հրոսակարին մէջ ընդունելէ յետոյ, ալ  
գուլ-գագար չունէր. կայծ ու կրակ՝ ասդին կը վազէր,  
անդին կը վազէր՝ զէնքեր տարածելու համար։ 1893-94ի  
ձմրան շարունակ պատերազմիկ խումբեր կը կազմէր, կայ-  
ցելէր զանազան տեղեր, նոյնիսկ քանիցս մտաւ իր բնա-  
գաւառը առանց ճանչցւելու, բացի մի քանի ընկերներէ,  
որովհետեւ կըգուշացանար։ 1894-ի գարնան Ազբիւր բանի-

քանի անգամ գնաց եկաւ Տաճկահայաստան, իսկ նոյն ամրան մասնակցեցաւ Սասուն գնացող Հրօսախմբի մը բայց մինչև իրենց Մուշի կողմերը հասնելը, Սասուն ինկած էր: Այդ ժամանակն էր որ Սերոբ հաստատապէս վճռեց յեղափոխական մեծ գեր մը կատարել: Հողը, անձնէր ընկերներ պատրաստ կը գտնէր իր շուրջը: 1894-95-ի ձմեռն ալ գրեթէ կովկաս անցնելով գարունը եկածին, բոլորովին թողուց օտարութիւնը և քանի մը ընկերներով մտաւ Հայաստան, իր պաշտած երկրին մէջ, իր հոգով սրտով սիրած յեղափոխութեան աւելի լայն և աւելի ազատ թուիչ տալու համար:

Սրտին մուրա տին կը հասնէր վերջապէս:

Հինգ տարի պանդուխտ մնալէ ետքը՝ Սերոբ, որոշ ծրագրով և աւելի հասունցած ու կազմակերպւած գաղափարներով վերադարձաւ իր Հայրենի երկիրը, որուն հողն ու ջուրը կը բաշէին զինքը: Իր գործունէութեան կեդրոն և փայր ընտրեց մասնաւորապէս Ալալաթի գտաւոր և ընդհանրապէս Բաղէշի նահանգը: Կառավարութիւնը շատոնց մոոցեր էր սպաննեած բրդերու խընդիրը սակայն բրդերը երեկւան պէս գեռ մաքերնին էին պահէր այդ սպաննութիւնները և չէին մոոցեր Փողովուրդը իրաւամբ կ'ըսէ. „Հաղար տարին կանցնի, քիւրդի տարին թը սաքը, թը սաք (սպասէ, սպասէ) շանցնիր“: Սակայն և այնպէս Սերոբ մինչև երկու տարի կը ցաւ երկրին մէջ ազատ շրջիւ առանց մեծ կասկած հրաւիրելու:

Հայկական ինդրի շուրջը բարձրացած յուսատու աղմուկները կոտորածները յեղափոխականներու գերմարդկային ճիգերը բաւականին թօթւած էին ժողովրդին թմրութիւնը: Սերոբ, հայ ժողովրդին նոր զարթող կենդանի խոռվքէն օգտւելով, հուժկու ինքնավատահութիւնով բրօբականդի ձեռնարկեց. Մուշ Սասուն, Բաղէշ Պուլանը և աշխարհը ման կուգար, երիտասարդու-

թիւնը իր Հայրենասիրական կոչումին ձամբուն մէջ դնելու, անոնց սէր ու հոգի ներշնչելու համար Երկար ատեն, չերքէղի զգեստով կամ ուրիշ տարապով ծպտւած, իր ափ մը ընկերներով ժուռ կուգար, ամէն տեղ կապեր հաստատելով ու կօմիտէներ կազմելով:

Սերոբ առիւծի սիրտ ունէր, ինչպէս նաև քաղցր լեզու, այնպէս որ իր անուշ և վեհանձն բնաւորութեան շնորհիւ այնքան սիրելի ու պաշտելի եղաւ ժողովրդին, որ անոր մէկ խօսքը երկուք չէր ըներ: Բացարձակ Հեղինակութիւն շահած էր Ալիաթի, Բաղէշի, Բուլանըին մէջ: Այս վերջին գաւառին նախկին գործիչներու կողմէ հեգնօրէն Կենդանի ննջեցեալ անունը կը տրէր, որովհետեւ հօն երբէք ոչ ոք յաջողութիւն չէր ունեցած: „Հովիւը հօվիւն լեզւն լաւ կը հասկնայ“—կ'ըսէ ժողովրդական առածքը. այսպէս եղաւ նաև Սերոբի համար, որ իր դիմութող լեզով և իր փայլուն մաւզէ թը զոր „մավի-զար“ կ'արտասանէին—Հրացանով գերեց գաւառին բոլոր երիտասարդ սրտերը Միւնցնը տեղի կունենար Բաղէշի մէջ: Մինչև 95 թ. Բաղէշ Հայաստանի Հրէաներու ժողովածու մը նկատւած էր: Բայց 96-ի կոտորածներէն ետքը Սերոբի և հերոս Գուրգէնի անմիջական ազգեցութեան տակ պատկառելի ուժ մը ծնաւ, որ կառավարութեան ոչ-նւազ մտահոգութիւն պատճառեց: Բաղէշի կառավարիչը եկաւ ժամանակ մը որ օր գիշեր Սերոբին Բաղէշ մանելելելու լրտեսական լուրերով և զայն ձեռք անցնելու միջոցներով զբաղած էր, որուն հետեւնին եղան երկար և ապարգիւն խուզարկութիւններ: Զանձրացած՝ վաղին այլևս ամէն մատնիչի չէր հաւարու Սակայն Սերոբի անունը երթալով սարսափ կ'ազգէր քաղքբիներուն, որու վրայ որոշեցաւ որ քաղքին ցերեկւան պաշտպանութիւնը յանձնւի թիւրքերուն, գիշերը Հայերուն: Քանի մը օր վերջը երբ փոլիս Ֆէհմի Էֆէնտին սպաննեցին, ոչ միայն թիւրքերը այլ նոյնիսկ կա-



ուավարութիւնը չէր համարձակեր գիշերները դուրս գալ, խողարկութիւններ կատարել կամ ճամբաններուն հսկել: Հակադեցութիւնը զօրեղ էր. շատ յայտնի մատնիշներ ջերմ աղքասէրներ գարձան և Սերոբին ունէ պաշտպանութիւն չէին խնայեր:

Ալլաթի մէջ Սերոբի գործունէութիւնը աւելի հզօր կերպվ շեշտւեցաւ: Հոն ամէն տեղ գոները բաց էին իր առջեւ: Բայց քիւրդերը և մի բանի գաւաճան հայեր Դաշնատէին մանրամասն տեղեկութիւններ հաւաքել և օրըօրին հաղորդել կատավարութեան:

Այդ ամառը „ջան-ֆէդայիներու“ շարունակ արշաւանքներէն՝ քրդերուն սիրտը դողը պատաժ էր. „Սասուն փոտրող իրենց եղայրներուն վրէժը լուծելու համար Թուսիայէն եկած ջան-ֆէդայիններ կը վիստան այս կողմերը, որոնց մէջ է այն քաջ մարդը, որ ժամանակ մը յայտնի էր ամէնքին Սոխորդայ Սերոբ անունով“: Կերմային ոյսպէս կը պատմէին կառավարութեան: Կառավարութիւնը սկսաւ իր խուզարկութիւնները իսկ քրդերը աչ ու սարսափի մատնած, մէկ-երկու հոգով երթէք չէին համարձակեր հայ գիւղերը ոտք կոխել ինչպէս առաջները երբ ամէն անբարոյականութիւն և գողութիւն թոյլ կուտային իրենց:

Սերոբ սրտի անհուն գոհունակութիւն մը կը զգար՝ տեսնելով իր անձնւէր և հայրենասէր գործունէութեան բարի արգասիքը: Բայց որպէսզի իր սիրած ժողովրդին ապահովութիւնը չի վասնգի և կարող ըլլայ ամէն ըսպէի պատրաստ գտնելի օգնութեան վաղելու համար, ձգեց երդեքը և փոխադրւեցաւ լեռնելեռ, ուր էին իր հողմասցը ծառէ պալատները, երկնքի կախ ջանքերը և պատութեան ձամբան:

97-ի ամառը Հասնանցի քիւրդ ձիաւորներ թեղուտ գեղի տաւարը կը քշեն: Աղբիւր, լսածին, չորս ընկերներով կը վաղէ, կը յարձակի քիւրդերուն վրայ, որ տա-

ւարները ետ առնէ: Կատաղի կոիւ մը տեղի կ'ունենայ: Քրդերէն երեքը՝ տաւարը առջենին ձգած՝ արագ կը քշեն, մինչդեռ մնացածը կը շարունակէ կոիւը, որ կը տեէ վեց ժամ և կը վերջանայ գիշերւան ժամը մէկին: Քիւրդերը իրենց շատուրութեան շնորհիւ կը յաջողին փախցնել արջառները բայց կուի դաշտին մէջ կը ձգեն բանի մը դիակներ և վիրաւորներ, առանց հայերուն վնաս մը հասցնելու:

Աղբիւր իր դաշնակցական պղտիկ ուժով պահապան հրեշտակին էր գարձեր այդ կողմի հայ գիւղերուն և Աղբայէլը՝ իր թշնամիներուն:

Օրին մէկը Սոխորդ գիւղին վերև, քսան ըսպէ հեռու, Ա. Աստւածածին անունով հին մատուռի մը մօտ նստած էր Սերոբ իր երկու ընկերներուն հետ, որոնց մէկը չէ... առիւծի պէս տղամարդ մը, տաք-տաք կը վիճէր հրացանով նշանառութեան մասին, որուն մէջ Սերոբ անգուգական էր: Յանկարծ վարի ձորէն ձայն, աղմուկ կը լուի: Համանանցի երեք քիւրդ ձիաւորներ էին, որոնք գիւղին նախիրը օրցերեկով եկեր յափշտակեր կը տանէին: Ո՞վ կը համարձակէր Նէմրուտ լեռներուն մէջ համանցիներուն հետեկիլ—եօթը գլխէն գև ըլլալու էր

Աղբիւր աս տեսածին պէս սիրտ կուտայ ընկերներուն և գառնալով Հունին՝ „Խօսրի ժամանակ չէ հիմա, աշաւսիկ թալանը մեր վրայէն՝ պիտի անցնի. ձեզ տեսնեմ, շտապեցէք խլել անոնցմէ“: Երկու ընկերները ծառթու- գիւրու մէջէն կը քալէին աւազակներուն վրայ: Աղբիւրը ինքը անխոռվ նստած, արծիւի աչքերով կը հետեկը իր ընկերներու ընկելիքին: Քիւրդերը կը մօտենան, հայերը հեռուէն կը կանչեն որ թալանը ձգեն, քիւրդերը մտիկ չեն ընկեր, ընդհակառակը կատաղաբար կրակ կընեն, որոնց կը պատասխանեն հայ երիտասարդները: Աղբիւր տեսնելով որ իր ընկերներուն գիւրը խախուտ է և չը

պիտի կլնան քրտերը վանել—արդէն չ. ու ալ կը կանչէր. „Ազրիւր ջան, հասիր, Ազրիւր ջան“—կը ցատկէ անմիջապէս և առաջին գնդակին՝ մէկուն աջ ձեռքի երկու մատները թոցնելով ասպետաբար չեռուէն ձայն կուտայ կուներուն. „Ես Սերուն եմ, այժմ երկու մատներնիդ կտրեցի, որպէս ետև համարձակեցաք գնդակ արձակել ընկերներուն վրայ. եթէ շարունակէր, երերդ ալ աս բողէին Կեմրուտի թուչուններուն կեր կ'ըներ“: Քիւրդերը տեսնելով իրենց վիրաւը ընկերը՝ սարսափահար կը ձգեն նախիրը ու կծիկը կը դնեն:

Ազրիւրի տաքտիքն էր ամէն անգամ, երբ դէպք մը պատահէր, համարձակօրէն իր թշնամիններուն երեսին կ'ըսէր. „Ես Սերուն եմ, որ այս գործը կ'ընեմ. չըլլայ որ անմեղ ժողովրդին դպչէք“:

Յարաւել, անխոնջ և ջերմեռանդ աշխատութիւնով Սերոր յաջողած էր բաւական թուզ վրիժառու հերոսներ պատրաստել որոնք՝ հմայւած իրենց վարպետին, այդ հերոսական սրտի տէր զինորին անձնելը և հիանալի գործունէութէնէն, ամեն զայտերութեան և սիրագործութեան պատրաստ էին:

Սերոր, ազրիւրը ազատութեան ծարաւի ժողովրդին, իր չքնաղ կնոջ Սուէին սրտին մէջ գտած էր ներշնչումի մաքուր խորան մը և դիւցազնուհի մը սարսուռը:

„Բաղէշ վիւայէթ Անուշ Սալոյ ծոր,  
Խուէն կը կանչէ, հոգի ջան, կիանքը ազգին տուրա:“

Սերոր իր կուողի անզուգական տաղանդին հետ ունէր նաև կազմակերպողի ձիքը և ընդունակութիւն: Ոչ միայն մարտական խումբեր կազմակերպեց, զինորական կարգապահութիւնով և հնազանդութիւնով, այլև իր գտնւած թիւն հաստատել: Ալուամի ամէն-մէկ գիւղի մէջ բանիքուն և ձեռնշատ անձինքներէ կազմւած մարմիններ

ստեղծեց, որոնք՝ իրենց իրաւասութեան տակ՝ բոլոր յարաբերական կամ բաղաբային գործեր դատելու և վճիռներ տալու իրաւունք ունէին, փոխանակ կաւալարութեան տնաբաննդ միջամտութեան դիմելու: Կոյնիսկ ևթէ ոճիր պատահէր, իրենք իրենց ձեռքով կը վերջացնէին: Միմիայն ամենածանր և կնճռուս պարագային, երբ տեղական ինքնօրէն գատարաններ անկարող ըլլային վճիռ մը տալու, կը դիմէին թ... Բիւոյին կամ տեղական լեզուով կ'ենդրօնական ժողովին, որու նախագահն էր ինքը Սերոր, և իրը գերագոյն տաեանի անոր վճիռը բացարձակ էր: Այսպէս եղաւ որ ոչ մէկ գիւղացի չէր մասքերեր ունէ գործի համար կաւալարութեան դիմել՝ անոր արդարութիւնը աղերսելու համար: Սէր, միութիւն և եղարաւութիւն զգալիօրէն իրենց լուս երեսը կը ցցնէին Ալլաթ գաւառի մէջ: Խոսութիւնները անկարգութիւնները կսկսէին անհետանալ: Ժողովուրդը բարեկաւ դրութեան մէջ՝ իր հացին ու ջրին տէրն էր չնորհիւ այն ապահովութեան, որ հայ յեղափոխականները ստեղծած էին և որուն առջև հակառակորդ թշնամիններն իսկ ամօթահար և պատկառու, չէին վարաններ իրենց համականքը և գոյչունակութիւնը յայտնել և եթէ ունէ գասկանը և ունենային կամչնային կառավարութեան միջցով տեսնել: Մինչև վերջերը այսպէս էր նաև Սասունի մէջ:

Այսպէս Ալլաթ գաւառի վարչական վերին հսկողութիւնը կախւած էր Սերորն, որ կը կառավարէր երկիրը երբեմ իր այցելութիւններով շատ անգամ ալ թղթակցութիւններով: Սերոր, իրաւ է, մանկութենէն կարգութիւններով Սերոր, իրաւ է, մանկութենէն կարգութիւններով զարգացած էր. կը զրէր պարզ նախակներ, տուսակներ և ստորագրելէն յետոյ ալ կը կնքէր իր արծաթէ մատանիով, որ Ա. սկզբնատառերը կը կրէր: Թերթեր գրքովներ շարունակ կը կարդար և պարզ ու ամենալուր նկատողութիւններ կընէր: Իր կարծիքը բաղ-

մաթիւ բանիմաց և ի ն տ ե լ ի կ է ն տ ընկերներու կողմէ սիրով և հիացմոնքով կը գնահատէր:

Բայց երթալով Ազբիւրի և անոր քաջարի խմբին գոյութիւնը կառավարական շրջանակներու մտատանջութեան նիւթ կը լլար: Այդ օր՝ Պօլսէն կտրուկ հրահանգ եկաւ որպէսզի ողջ կամ մեռած, ինչ գնով ալ ըլլոյ, ձեռք ձգւի ապստամբ հայրը որուն համբաւը օրէօր կը մեծնար, հիացում և սոսկում պատճառելով:

Կառավարութիւնը նախապէս զգուշացաւ ձայնը գուրս հանել և եւրոպական ներկայացուցիչներուն ուշադրութիւնը չը հրաւիրելու համար՝ հայերէ և թիւրքերէ գալտնի յանձնաժողով մը կազմեց, որուն անդամները գեղէ-գեղ ման գալով՝ գիւղացիներէն խոստում ու ստորագրութիւն կ'առնեին, որ Անդրբին և իր խմբին ուեէ օժանդակութիւն չընեն և չի հիւրընկալեն:

#### Օգուտ չըրաւ:

Այդ օրէն կառավարութիւնը բացարձակ և անողոք կերպով սկսաւ հալածել այդ հայ կտրիծներու խումբը, որ հայ յեղափոխութեան անսպառ կորովը կը մարմացնէր մեր թշւառ հայրենիքին մէջ: Այդ յուսահատ հաւածնքները տեղի տեին շարք մը ընդհարումներու, որոնց մէջ հայ յեղափոխականը ցցուց իր բարոյական ու ուղմական առաւելութիւնները:

Ընդհարումներու այդ շարքին մէջ նշանաւոր պիտի մնայ 1898 հոկտ. 20-ի կոիւր:

Այդ օրը Ազբիւր և իր ընկերներէն 16 հոգի կը գտնւէին Բաբշէն (Բաղէշէն կէս ժամ հեռու), ուրէկ պիտի անցնէին երթային: Մատնութեան մը վրայ՝ կառավարութիւնը լուր առնելով՝ իսկոյն ջոկատ մը զօրք կը դրէի, որ առտօւն կանուս կուգայ, կը պաշարէ գիւղին չորս կողմը և շրջակայ սարերը:

Ազբիւր, անցած-դարձածին իրազեկ, կաձապարէ գուրս ելլել իր թաքստոցէն՝ կուի յարմար գիւրքը գրաւելու

համար: Թշնամին զանոնք տեսածին՝ կըսկսի կրակ ընել: — Տղաք, կը պոռայ Ազբիւր, կուեցէք և գիմացի քարերը բարձրացէք:

Հայ քաջերը թշնամիի կրակին տակէն անվրդով՝ գիւղին գիմաց՝ ըլուրները կը մագլցին: Այդ միջոցին հայ տղոց մէկուն ուաքը թեթև կը վիրաւորւի:

Ընդամ մը, որ կը հասնին թաքստի տեղերը և գիրքեր կը գրաւեն, այլևս իրենք կը սկսին կարկուտի պէս կապար տեղալ: Ամբողջ 2 ժամ՝ կը տեկ կոիւր, բայց թիւրքերը կեցած տեղերնին գամեւած՝ գլուխնին չեն կրնար վեր բարձրացնել: Հրամանատարը կատղած, քաղաք կը վերագառնայ՝ թնդանօթ և նոր զօրք բերելու:

— Ի՞նչպէս եղաւ, կը հարցնէ կուսակալը պիտի բռնէք, խորտակէք այս անգամ թէ ոչ:

— Կամ կը կոտորենք ամէնքն ալ կամ ողջ կը բըռնենք. այս անգամ ձեռւընէս չեն աղատուիր, կը պատասխանէ հրամանատարը:

Օգնութեան հրաւերին վրայ՝ շրջակաները եղած բուլոր քիւրդերը, նոյնիսկ խուժանէն մաս մը, ձեռքը անցած զէնքով վաղեր եկեր էին Բաբշէն՝ Անդրու փաշան ձերբակալելու համար:

Բայց այդ անխորհուրդ և մոլեռանդ ոգեսրութիւնը շուտ սմբեցաւ: Գէգայիներու սուլող գնդակները ապրանած էին այդ ամբոխը որ մահւան սոսկումը ունէր: Խուժապը աշաւոր և ծիծաղելի էր միայնգամայն:

Ժամը 6 էր, երբ թնդանօթներու առաջին որոտը սկսաւ արձագանքել լեռներու լանջերուն վրայ:

Կանոնաւոր զօրքը կատաղի կը կուէր, մինչ մէկ կողմէն անընդհատ ուազմամթերք կը հասցնէին քաղաքէն: Խոկ գէգայիները իրենց մօսիները կը շոկէին ուղղակի թնդանօթաձիգներուն վրայ, որոնցմէ քանիներ գլորեցին, այնպէս որ այլևս ոչ ոք սիրտ կընէր նորէն լեցնել պարպած թնդանօթները որոնք պատերազմի դաշտին վրայ

անգործ կը յօրանցէին քանի մը անյաջող փորձերէ ետք,  
հազարապետը կը հրամայէ ջոկատին միահամուռ արձա-  
կել հրացանները, որոնց մեծադղորդ որոտումը կը թշն-  
դացնէր սարձոր: Օգտւելով այդ աղմկալից միջադէպէն,  
թնդանօթաձիգները կաճապարեն կերպով մը լեցնել  
թնդանօթները: Ռումբերը կը սուրան, կը թուչին փե-  
դայիներու գլխուն վրայէն առանց աննց վնասելու: Հայ  
հերոսները աւելի ու աւելի կոգեռուին և իրենց շեշտա-  
հար գնդակները դիտապատ կը փուն թնդանօթաձիգ-  
ներէն չորսը, որոնց մէկը, իբր պետ, մեծ յարդ կը փա-  
յելէր կառապարութեան մօտ:

Թիւրը հրամանատարը շւարած ու կատաղահար  
թնդանօթներուն անզօրութիւնը տեսներով հրաման կընէ  
բանակով գրո՛չ տալ ափ մը բաջերուն կեցած դիրքերուն  
վրայ:

Զօրքը հաղիւ առաջ կը խաղայ, հայ գնդակներու  
տարափին տակ՝ հասած տանձի պէս կը թափին նախա-  
յարձակները: Ասոր վրայ յուսահատօրէն զօրքը կը նա-  
հանջէ, անիծելով հրամանատարը և սրտին մէջ ուխտե-  
լով ուրիշ անգամ՝ ջան փէդային՝ վրայ չերթար:

Կուիւր կը շարունակւի հեռաւորութեան վրայ բայց  
աւելի պաշտպանողական և պաշարողական դրութիւնով:  
Ազրիւրին խրախուսական խօսքերը առիւծի կը փոխէ հայ  
կտրիծները, որոնք ուրախ-ուրախ կ'երգեն ու կը կուին,  
թշնամին գնդակահար ընելով: Ժամը 10-ին ժօտերը՝  
թշնամիի գնդակ մը գլխէն կը գալնէ բուլանընցի ընկեր  
Սարգիսը. քաջը անշշուկ կը կրի և կաւանդէ հոգին:  
Քովի ընկերը լուր կուտայ Ազրիւրին.

— Սարգիսը չը գիտեմ, քնա՞ւ, ի՞նչ եղաւ:

— Բան չկայ, ան թողքնէ, դուք կուեցէք, կը պա-  
տասխանէ Ազրիւր:

Կուիւր անգուլ մոլեգնութիւնով կը տևէ մինչեւ իրիկ-

ւան մութը և թշնամին պատկառելի հեռաւորութեան  
մը վրայէն քայլ մը առաջ չի կրնար գալ:

Հեռանալու ժամանակին է: Մերինները չորս կողմէն  
պաշարւած են. թշնամին իր ներկայութիւնը կը մասնէ  
վայրենի աղաղակներով իր զոհ տւած անչափ դիակնե-  
րու տեսքէն մոլեգնած:

Ազրիւր կը հաւաքէ իր ընկերները, բոլորը միասին  
և անշշուկ գիրքերու մէկ կողմէն վար կիջնեն, որպէսզի  
եթէ պատահին թիւրքերու՝ զարնեն անցնին: Սակայն  
ապահով կը յաջողին կարել շղթան, երբ թշնամին միա-  
մըտորէն կը շարունակէր տակաւին գնդակոծել ամայա-  
ցած դիրքերը:

Այդ գիւցադնական և անմահ մէջ՝ Սերոբի  
ընկերներէն մինակ բուլանընցի Սարգիսը կըսպանւի և  
երկու ընկեր ալ թեթև կերպով կը վիրաւորւին: Թըշ-  
նամիին կորուսաը 30-էն աւելի էր:

Կուին օրը քաղաքին ամբոխը կը յարձակի հայոց խա-  
նութներուն վրայ կողոպտելու համար. հայերը կը դի-  
մադրեն, երկու զոհ և 30 վիրաւոր ունենալով: Կառավա-  
րութիւնը կը փութայ սակայն խառնակութիւններուն  
առջեն առնել:

Բարչէնի գէպքը աչ ու սարսափի մէջ ձգեց թիւրք  
ժողովուրդը. ֆէդայիի աղդած սոսկումը չափ-սահման  
չուներ Կառավարութիւնը կրկնապատկեց գիշերապահ-  
ներու խումբերը վախնալով որ Սերոբ քաղաքին վրայ  
կը յարձակի յանկարծ: Իսկ հայերէն անոնքը որ անտար-  
բեր էին, այդ օրը պարծանքով ու յարգանքով բերան  
կառնէին ֆէդայիի՝ աղատութեան վիճորի անունը, որ  
հաւատ և յօյս կը ծաղկեցնէ սրտերու մէջ:

Բարչէնի կոխւր կամ ձիշդը՝ ճակատամարտը, բուռ  
մը անվեհներու և ուզմաւոր բանակի մը միջև, Սե-  
րոբի համբաւին թեկեր տւաւ և անունը պատկառելի  
ըրաւ, գատերաղմի սապարէղին վրայ, ուր քաջերու սահ-

մանը զէնքն է, հայ Փէդայիները մէկ նահատակ միայն զո՞ւլով ոլոր-մոլոր ճամբաներէ մութ գիշերով թշնամուն յուսահատ պատնէները կանցնէին ու հապարտօրէն կը լսէին քրդերուն բարկ և սրտնեղ խօսակցութիւնը. „Ով որ ամսական կառնէ, թո՛ղ ան երթայ մեռնի թագաւորին համար“:

Թիւրքերը, որոնք ամբողջ օրը հապիւ 12 ձեռք թընդանօթ արձակած էին, կը կարծէին, թէ ափ մը քաջերը կուռ և անխղելի շլթայի մը մէջ առած՝ իրենց ճանկերուն տակն են:

Առառնեն, երբ լուսը բացւեցաւ, թիւրքերը ամօթահար և ափիքերան մնացին, երբ տեսան որ բլուրը պարպղւեր է. թոչունները թուեր էին վանդակէն: Այդ օրէն Սերոբ թիւրք հասարակութեան համար դարձաւ Սերոբ փաշ շայ: Սակայն Տարօնի հերոսը ատելով կ'ատէր ադ անունը. „Ի՞նչ կ'ըսէր, մենք վաշաներուն ու աղաներուն դէմ կը կուփնք, այժմ ե՞ս փաշայ ըլլամմ“...

Այդ եղակի կուէն եաքը, զգալով որ անշնար է Սերուը ձեռք ձգել որ բոլոր օսմանեան հրամանատարներուն պատիւը կը ջախջախէր, ինչպէս նաև իր դիրքը կը վտանգէր, բաղէշի վալին պատգամաւոր խրկեց անոր, հարցներով թէ ի՞նչ է ուզածը, և երկրորդ՝ մասնաւոր տեսակցութիւն մը կը խնդրէր անկէ:

Սերոբի պատասխանը լակոնական եղաւ, ինչպէս վայել է իրեն պէս ամեհի զինւորի մը „Թողէք մեզ որ հանգիստ ապրենք“: Խակ տեսակցութիւնը մերժեց:

Օսմանեան կառավարութեան ախտամղ գուոզութիւնը չի կրցաւ տանիլ սակայն 2,000 զինւորի և բաշիքօգուքներու այդ չարաչար պարտութիւնը: Իր բարբարոսութեան և անդժութեան կատաղը թափեց Սերոբի տան վրայ, աւարի տալով անոր բոլոր հարստութիւնը ոչխարի տաւարի ձերբակալեց Սերոբի մեծ եղբայրը Միւէն, որ անլուր տանջանկներ կրելէն յետոյ՝ կրցաւ

փախչիլ բանսէն. ձերբակալեցին Միւէի կինը Տատօն, որ աղատեցաւ թէնէ, բայց վրան տաղւածքի սպիներով ծածկւած, իսկ Սօսէն և Սերոբի եղբայրը Զաքար փախան Սասուն, աղատանեցան իրենց ամուսնոյն և եղբօր քով, այնպէս որ Խէէնց մեծ և արիական տունը ցիրուցան եղած, գնաց Սասունի անմատչելի սարերուն վրայ, անոնց մենաւոր լուսութեանը մէջ իր գոյութիւնը շարունակելու, առիւծին սրտոս պաշտպանութեանը տակ:

Օջախի այս քարբանդումէն եաքը Սերոբ հիանալի անձնուրացութիւնով և հոգիի օրինակելի բարձրութիւնով մը կ'ըսէր ընկերներուն. „Պէտք է բախտաւորները երբեմն լան, որ թշւառները միսիթարէին: Տեսէր, կ'ըսէր, մեր տունը ձեզի օրինակ. Ես նախ մեր տունը, Ակալաթի Խէէի մեծ օջախը քանդեցի, որ շատ մայրեր իրաւունք չունենան զիս անիծելու ըսելով. „մեր տունը քանդողին տունը քանդւիկ“: Խակապէս այդ մեծ ընտանիքը Սերոբի գործունէութեան մէջ բոլորովին օտար չը մնաց:

Սասունի անարատ սարերուն մէջ ուր հովերը գեռ չէին աղականեւած դաւաճանութեան շունչով, կառավարութիւնը գտաւ անպիտան մատնիչ մը գեղաշէնցի Աւէն, որու ձեռքով յաջողեցաւ թունաւորել Սերոբը, այնպէս որ անմահ հերոսը բոլորովին ուժէ ինկած, տեղէն չէր կրնար շարժիլ:

Թունաւորման յաջորդ օրը կանուխ լուսաբացին, Բաղէշն և Մուշէն զօրքերու անթիւ բազմութիւնը մը Բաշարի Խալիլ աղայի առաջնորդութիւնով, եկաւ կէլիէկուզան և պաշարեց Սերոբի և իր ընկերներուն բնակած տունը: Հայդուկները (իր հետ ուժ հայդուկները ունէր այդ ատեն) Սերոբի թեկերը մտած հադիւ կրցան անոր մարմինը գեղէն գուրս հանել: Առիւծը որուն սոքերուն տակ կը թնդային Մուշի դաշտելն ու սարերը ուժ-կարողութեանէ զրկւած էր. անխիրս Դալիլա մը մկրատած էր անոր աղնիւ ու հցակապ կեանը թելերը: Անմոռանալի

Հերոսը, այդ վիճակին մէջ իսկ, ուզեց կուել և սուզ ծախել իր կեանքը ոճրագործ և նսմէրտ թշնամին: Վարձես յոդնած և ուժատու ինսդրեց իր հաւատարիմ հայդուկներէն որ զինքը մօտակայ քարի մը տուջւ տանին, հայդուկներէն որ զինքը մօտակայ քարի մը տուջւ տանին, — Դրէք զիս սս քարին տուաջ իմ վերջին օրն է, և ջանացէք գուր գէթ ձեր կեանքը աղատել մնաք բարով...»

Երբ տարին ուզած տեղը նստեցուցին, հրացանը իր ուժասպառ ձեռքերուն մէջ բռնած, խորունկ ու ծանր հառաջանք մը թուաւ բերնէն, որ կարող էր սարսուայնել բոլոր Սամնոյ լեռները:

Իր աննման կինը Սոսէն, անոր մօտը կեցած, իբր փահան կը պաշտպանէր զայն: Սերոր չը կրցաւ ոչ մէկ գնդակ ուղղել թշնամուն. իր պղնձէ բազուկները թուլցած էին: Ոտքէն վիրաւոր և մաշամերձ վիճակի մէջ էր, երբ թշնամին խուժեց դժբախտ հերոսին վրայ, որ գեռ կը չնչէր. կարեցին անոր աղնիւ ու խրոխա զլուխը և նահատակեցին անոր երկու հարազատ եղբայրները՝ Միւէն, Զաբարը և զաւակը՝ Յակոր. Սոսէն, որ արցունքի հեղեղներ կը թափէր իր սիրելիներու դիւցաղնացած մարմիններու վրայ, չեռացուցին: Չորս հայդուկներ միայն կը ուղղով լեռուն կատարը բարձրացան. թշնամին, իր գլխաւոր նպատակին հասած, այլևս չը հետապնդեց զանոնք:

Սերորի նահատակութեան օրը սպաննեցան նաև Կէլլիկուզանի Տէր Քաջ Քահանան և ուրիշ Քանի մը երիտասարդներ: Կէլլիկուզան, յանկարծակի գալով ցիրուցան եղաւ: Սասունցիք, մաննաւորապէս կէլլիկուզանցիք, լեռնական ժողովուբդ, անդամ մը որ կուել սկսին, ալ ետքն քաշւիր, իսկ որ փախան, ալ ետ չեն գառնար:

Թիւրբերը տօն կատարեցին ու մեծ հանդէսներով ցնծութիւններով՝ ահաւոր հերոսին գլուխը Սոսէն ալ հետերնին, Մուշ տարին իրենց քաջագործութեան իբր յաղթանշան, անկէց ալ տարին Բաղէշ, Քիչ յետոյ Սոսէն աղատեցաւ բանտէն, իսկ Միւէի կինը քաջասիրտ Տատօն,

այդ սկ ու մահու բոպէին, Սերորի երկամեայ որդին փախցնելով՝ աղատեց: Այդ նամէր սպանութեան վրայ, ուր փայլեցաւ թիւրբերու ցածհոգիութիւնը, սուլթան Համիդ, Երլիզը պատու շագալը, շքանշաններով վարձատրեց անարդ գաւաճանութեան հեղինակները:

Սերոր՝ թէ անհատական մարդ և թէ հանրային գործիչ՝ անվախ և անբասիր եղած է: Անոր մէջ կը գտնենք ասպետական գծեր ու յոզերի որոնք դասական վեհութիւն մը ունին: Ունեցած է շատ մաքուր և վճիտ կեանք մը, որուն էջերուն մէջ կարող ենք մեր ազգային նկարորին համար հպարտութեան պատգամներ գտնել:

Զարբաց ու տոկուն, աղնւական հոգիով մը լեցւած, զինքը ձանցողներուն ու ըրջապատողներուն վրայ ունեցաւ բարոյական մշտափայլ հեղինակութիւն: Իր թափառիկ բայց նւիրւած կեանքը անոր մէջ պողպատէ կամք մը գամած էր. բոլոր իր աղդեցութիւնը գործ կը գնէր որ իր ընկերները մնան ծշմարիտ անձնւիրութեան տիպարներ, մաքուր, անշահակնդիր և ընդունակ գաղափարի զոհողութեան. այդ ոգուզ կրթեց ու բարողեց: Փառաբանեց հայդուկները՝ եօթ տարւայ թափառ կեանքին մէջ մէկ օր չը բաժնւեցաւ իր մօսինէն: Իր ընկերները անոր անողով կարգապահութենէն ոչ միայն դժոհն չէին, այլև անոր մէջ կը կարգային եղբայրական և բարի գորովի մը ձառագայթումը, կը սիրէին զայն, կը հիանային անոր վրայ, որ իրեն նշանաբան ընտրած էր՝ զէնքը մահ կամ աղատութիւն:

Գերազանցօրէն գործի մարդն էր. եթէ հայութեան բթամիտ հարուստ գասը կարող ըլլար գնահատել հայ արիւնին այդ վսեմացումը, խրոխա պութկումը, եթէ հայ մեծասունը անդամ մը գոնէ ցոյց տար հայրենասիրական խոյանքը կամ Ճիկ մ'ընէր բարձրանալու իր գետնամած դրութենէն, հայ ազգը տարբեր ձակատագիր

կունենար: Աերոբը կարող էր ըլլալ „ժողովուրդները ետևէն քաշող“ մը: Սարկութիւնը մեր բարոյական մեծ գդացումներու զսպանակը փշրած է:  
Բարի վեհանձն, կտրիճ և միանդամայն զւարձախօս,  
այս վերջինը աղը ըլլալով այդ տեսակ արկածալից կեան-  
քերուն:

Իր ընկերներէն մէկը կը պատմէ. „Տ. գիւղին մօտ  
տասնեվեց ընկերներով նստած էինք այրի մը մէջ և կըս-  
տասէինք Աերոբի գալուն, որ մեզի պատւէրներ տալով  
պասէինք Աերոբի գալուն, որ մեզի պատւէրներ տալով  
ճամբու գնէր: Թէյ եփած և ոչխար մը խորոված երը  
կը պատրաստւէինք ուտելու, յանկարծ պահապանը լուր  
կը պատրաստւէինք ուտելու, յանկարծ պահապանը լուր  
ըրեաւ թէ Աղբիւրը կուգայ: Այրին ծակէն առիւծի պէս  
ներս մտաւ Աերոբը—Բարեւ՝ ձեզ տղէր ջա՞ն, ըստաւ, եթէ  
յաջողութիւնով ետ դառնաք, մէկի տեղ հինգ ոչխար  
յաջողութիւնով ետ դառնաք:—Եթէ փոքր վնասով դառ-  
խորոված կը կերցնեմ ձեզի:—Եթէ փոքր վնասով դառ-  
նակ հապա՞ր, հարցրեց ընկերներէն մէկը.—Այն ատեն  
երեք օր ծովու աղի ջուր կը խմցնեմ ձեզի:

Այս զւարձախօսութեան միջցին լուր հասաւ, որ  
գիւղը 60 զօրը եկած է եօթ թնդանօթով: Յոպէ չ'ան-  
ցած, Սերոբ մարդ զրկեց գիւղը որպէսզի քննէ անցած  
դարձածը և գառնալով բարայրի բնակիչներուն—„Տղէք,  
կը տեսնէք, ի՞նչ ուրախ ձամբորդութիւն է որ կ'ընէք.  
մինչեւ անգամ եօթ թնդանօթ և 60 մարդ ուղարկեր  
են՝ ձեզ ձամբու զնելու համար“:—„Աղբիւր ջան, միթէ  
պատիկ մարդիկ ենք մենք քու աչքին. եթէ հիւր ու-  
մա թը իմանայ մեր տեղը հազարաւոր զօրք կուղարիէ  
մեզ դիմաւորելու“, պատասխանեց զւարձ Փէտայիներէն  
մէկը:

Անոր անդուլ և անյուսահատ գործունէութիւնը ա-  
րիւնու, այլ խիզախ ու փառաւոր հետքեր ձգեց եկող  
սերունդին, մասնաւորապէս Տարօնի մէջ:

Սերոբ խիզախներու գալոցի մը հիմնադիրն եղաւ և  
ունեցաւ իր արխասիրտ հետեւղները՝ Անդրանիկներ, Աբ-

թիններ, Գէորգներ, Մակարներ, Համբարձումներ և այլն  
և այլն, որոնք կը շարունակեն Արածանիի ափերուն վրայ  
իրենց գարունակին կիսատ ձգած հայրենի ազատագրու-  
թեան մեծ գործը աւելի ամենի և գրիտառու թափով  
մը, որոնց անձնւեր կորովին և եւանդին առջև մեզի կը  
մայ, հրձւիլ ու շարժիլ:

Տարօնը, մեծ Վահաններու այդ աշխարհը, ուր Հայաս-  
տանի ոսկեղարուն լուսաւորիչներն ու „պանծալի“ թարգ-  
մանիչները հայոց աշխարհի յուռթի քունը և հին փառ-  
քը կը ննջեն, ո՛վ կրնայ ըսել թէ իր կուրծքին տակ չի  
սնուցաններ շարագործ բոնաւորներու գահը դողացնող  
առիւծ տղամարդուր:

Նէմրուտի հսկային գերեզմանին առջև աղբային  
հպատութիւնով մը կրնանք այսօր արար աշխարհի  
կրկնել Շէյբսլիրի խօսքը՝ առաքինի և աղնիւ Թրուտոսի  
դիակին վրայ.

The was a man!

Արէ ժը.—Քանի մը ամիսներ անցած՝ հայդուկները  
փիշեր մը մտան դաւաճան Աւէի առւնը ուր պատահ-  
մամբ կը գտնւէր նաև իր մեղակից եղբայրը: Մոմերը  
փառած սկսան հարցաբննել. Աւէն անկապ խօսքեր կը  
թափիմիշէր բերնէն. գաւաճանութեան մասնակից քանի  
մը հայերու անուններ տալէն ետք՝ լեզուն կապւեցաւ  
Երեսուն գնդակի հարւածներ մաղմաղ լրին անոր մար-  
մինը վիրաւորեցին անոր որդին և սպաննեցին մեղսակից  
եղբայրը: Փողովրդի սրտին համապատասխան այդ ար-  
դար և ձշմարտապէս հայրենասիրական վրէժը երկինք  
ու երկիր ուրախացուց:

Աերոբի գերեզմանին վրայ զոհեցին նաև Բշարի Խա-  
լի աղան, Սասունի կոտորածին ժամանակ առաջին գեր  
խաղցողը Սպաղանքի կոտորածին հերոսը և Աերոբի վրայ  
յարձակող ուժին առաջնորդը: Բոլոր Սասունը աշխ կը

քաշէր անոր ձեռքէն, որուն կուրծքը սուլթան Համիդ  
պատւանշաններու տակ Խեղդած էր Աշնան, երբ Մուշ  
եկած էր—ոյս մարդը բայլ չէր փոխեր որ հայերուն  
գժբախտութիւն մը չը պատահէր—հայդուկները առիթ  
համարեցին այդ գաղանին արիւնը Խմելի Երևուն հոգիէ  
բաղկացած հայդուկային Խուճբը, Անդրանիկի—որ իւեն  
նշանաբան ընտրած է չը Խնայել թշնամուն—Սպազանքի  
գիւղապետ Մակարի և Սեղբակի առաջնորդութեամբ,  
բոնեց հրէշը Մառնիկ և Հաւատորիկ գիւղերուն մօտ, իր 8  
ստիկաններով և երեք հայ ծառաներով, որոնք աղային  
իր գրաստ կը ծառայէին անոր գոյքերը կրելով, Խալիլ  
աղման ուղեց վախչիլ, վրիժառու գնդակը հասաւ ու ա-  
նոր ձին գլորեց. աղան հետիուն ճողովրիլ ուղեց. հայ-  
դուկները հասան ետևէն. երբ բոնեցին, արդէն լեզուն  
կապւած էր: Գործած բոլոր ոճիրները, գաղանութիւննե-  
րը, անօրէնութիւնները անոր երեսին տալէն ետք, առին  
պատւանշանները, շանսատակ ըրին տեղնուտեղը և գլու-  
խըն ալ կտրելով՝ շարունակեցին իրենց ճամբան:



Հ Ա Յ Ց Ե Ղ . Դ Ա Շ Ն Ո Կ Ց Ո Ւ Թ Ե Ո Ն

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

	Ժ. Ա.
1. Սպատամբուկն ողի (սպառւած) . . . . .	.10
2. Յեղափոխական կետոնից (սպառ.) . . . . .	.05
3. Գաղտնի սպառան (սպառ.) . . . . .	.05
4. Դիտական աօցիալիզմ. Ֆ. էջանչ. (սպառ.) . . . . .	.40
5. Հայ Յեղ. Պատճակցութեան ծրագիր. (Բ. սպազր.) . . . . .	—
6. Կուկունեան խմբի առաջանքներ. (սպառ.) . . . . .	.20
7. Կարենյ յիշատակին (ջորո հասաւած) . . . . .	.50
8. Հ. Յ. Երևող ընիք. Ժողովի տաենագրութիւններ . . . . .	—
9. Քրիզներ. Homo homini lupus. Վ.Ա.Թ.Գ.Յ (սպառ.) . . . . .	.20
10. Երիտասարդներին. Պ. Կրս.Պ.Ժ.Մ.Խ. (սպառ.) . . . . .	.20
11. Ազատութեան նախապարհեան. Վ.Ա.Թիմ. Ս. (սպառ.) . . . . .	.30
12. " " " " Բ. " " . . . . .	.60
13. Ամբոխային տրամարանութիւն. էլլէննե. (սպառ.) . . . . .	.50
14. Ազատութեան նախապարհեան. Վ.Ա.Թիմ. Գ. " " . . . . .	.30
15. Հայուսան և Մակեդոննեան . . . . .	.50
16. Կովկասան վերեւ. Է. Աննաննե. (սպառւած) . . . . .	3.—
17. Հայրենիքի զարախարը. Մ. Վ.Ա.Ր.Ա.Ն.Դ.Ե.Ս. (սպառ.) . . . . .	1.—
18. Կովկասկեպական կանոններ. (Բ. սպազր.) . . . . .	—
19. Դեպի կուր. Է. Աննաննե. (սպառւած) . . . . .	2.—
20. Երգափոխականներ. Պ. Նիրզ.Ա.Ն.Ե.Ս. (սպառ.) . . . . .	.20
21. Նախազիձ Կովկասան զործութեութեան. (Բ. սպ.) . . . . .	—
22. Պունի պարզա. Վ. Արարակի. . . . .	.50
23. <b>Les tueries de Bakou</b> , A. ARAZI . . . . .	.20
24. Երգափոխական դասե. . . . .	.20
25. Հ. Յ. Երևող ընիք. Ժողովի տաենագրութիւններ . . . . .	—
26. Կոչ Մակեդոնիաներին (բուրերէն) . . . . .	.10
27. <b>Les Plaies du Caucase</b> , E. AKNOUNI . . . . .	2.—
28. Ազատութեան նախապարհեան. Վ.Ա.Թիմ. Գ. գրոյն. . . . .	.40
29. Մեծ մարզական դէմ (Խաչագարութիւն) . . . . .	.50
30. Վիսօփ բազէն. Վ.ՏԱՐԱՆԴԻ. . . . .	.50
31. Երգափոխականի մամեր. Ք. Մեթութիւնն . . . . .	1.—
32. Հայուղիներ. Ա.Ա.Ա.Ա.Փ. . . . .	.50
33. Սոսունմուտի կախւներ . . . . .	.50
34. Հայկական տանշաններ և Եւրոպան. Բերնածան . . . . .	.50
35. Մուշտիկն երանակներ. Ա.Ն.Թ.Ա.Ն.Ա. . . . .	1.—
36. Միացէն, կոչ Թիւրքիայի բարո ազգերին (բուրերէն) . . . . .	.10
37. Թիւրքական բաներ. Մ.Մ. . . . .	.25
38. Քաղաքական կրասակցութիւններ Պատաստանում . . . . .	.50
39. Հայուսանը և Եւրոպան. Գ. Բ.Ա.Ն.Ի.Յ. . . . .	.20
40. Սղբիւ-Սկոր (Անսագրական). Ս. Մ. . . . .	.25

17427